

ԶՐԵԴԵՇԵՒԸՆ ԱՌԱՋ

Թ. Թ. Ա. Ք Ա. Ղ

Ես կը սիրէի թութ ուտել՝ հատով թէ ափով։

Ես ձեզի հարցուցի՞, ես ձեզի կը հարցնե՞մ թէ ինչո՞ւ մոլոշ կը ծամէք կամ կոտեմ կ'որոճաք՝ ոսպապուրին հետ կամ թանապուրին վրայ։ Ինչո՞ւ խակ խնձոր կը կծէք կամ քարտանձ կը կրծէք՝ օրն ի բուն։

* * *

Տղայութեանս՝ կանուխէ՞ն՝ երբ ոտքերս վարժուեցան մեր եւ մեր պատկից պարտէզները չափել, ևս սիրեցի թութ ուտել՝ ծառին տակէն թէ վրայէն, հասած թէ՝ տհաս։

Հարեւան մէկ քանի ինծի համատի եւ ինձմէ պղտիկ տղոց հետ, լուռ ու մունջ՝ աւարի կուտայինք մեր ձեռքն ու ոտքը հասած թթենիները՝ բնիկ թէ պատուաստուած, ճերմակ թէ սև։

* * *

Թթենինե՞ր պակաս էին մեր պարտէզները։ Շատեր նարնջենիներուն հաւասար յարդ ու յարգանք կ'ընծայէին այդ տունկերուն՝ չերամի ոսկեպարուն, երբ մետաքսն ու ապրշումը իւրեաց կշխովը արծաթ մէնիտիկ եւ քառորդ էին։ Ես այդ օրերուն հասնողներուն վերջիններէն կը համարուիմ։

Կային վաթսունամեայ, հաստակոնդ թթենիներ՝ ա՛լ հանգստեան կոչուած։ Անոնց շուքը բարիք մըն էր բակին կամ պարտէզներու ռահմանին վրայ՝ վէճի ու տրտութը սիրող աղահ բերաններու համար։ Շատ քիչ տարիներ

տնեցիները յօտոցը կը բարձրացնէին անոնց ձիւղերուն, երբ՝ վերջին քունէն առաջ՝ չերամին վերջնազոյն կեր մը տալ պէտք ըլլար։

Կային չքնաղ, պերճահասակ երիտասարդ թթենիներ, որոնք կը մըցէին շրջակայ նարնջենիներուն հետ, էղ նազանքով եւ յամառութեամբ։ Անոնք ժամանակ կ'ունենային հասունցնելու իրենց միրգերը՝ յաճախ օղաւոր սալորի մեծութեամբ։ Պատուաստուած կամ ոչ, անոնք ամենէն ազնիւ թութերը կը հրամցնէին հառասաց ճնճղազգիներուն եւ երդասան արաք պլապուլներուն, ինչպէս նաեւ թաղի տղոց եւ աղջկերց, հարսներուն եւ ճահիներուն։

Կային զամաճ, մացառունակ ծառեր ալ, որոնք մանր, ճեղք ճեղք տերեւներով և անհատնում քարարներով 1) ծանրաբեռնուած՝ առաջին հերթին կ'իյնային ծոյլ գիւղացիներու սղոցին։

* * *

Տղաք ասոնցմէ կ'օգտուէին ամենէն չատ եւ ամենէն առաջ, ցատքելով հեծնելու անոնց վըրայ, ինչպէս մանրահասակ իշուկներու քամակին։ Փուրին 2) թէ քարար՝ ինչ հոդ։ Մանաւանդ՝ մնացածը ինչ հոդ……

Ինչ փոյթ որ իրիկուան մախրին կամ մոմին հետ, փորիդ վրայ կծկուելով, քաշկատուելով, զաղտնի պիտի մօտենայիր մայրիկիդ փէշին։

1) Թարար՝ չհասունցած թութ։

2) Փուրին թութը երբ ծաղիկ է դեռ։

— Ի՞նչ ունիս . . .
 — Հի՛չ . . . աս' տեղս կը ցաւի քիչ մը . . .
 Ու պիտի ցուցնէիր փո՛րդ՝ պորտիդ գիլ մը
 Արջազծով արտը: Ու ողեկ ողեկ դառնալով
 պիտի գալարուէիր, պորտիդ վրայ դրած ձեռքդ՝
 բուռնցք ըրած, առանց տնեցիները ոտքի և
 դողի հանող ճիշով մը պոռթկալու ցաւդ:

— Ի՞նչ կերար . . .
 — Հի՛չ . . .
 — Հե՛լէ հե՛լէ . . .
 — Թութին համին նայեցանք . . .
 — Եփած թութ կա՞յ հիմա որ . . .
 — Ինչպէ՞ս թէ չկայ . . . Թիւրիւս էմմիենց
 անկիւնի թութը հասունցեր է . . .

Ու բանակներ սուստ օգնութեան պիտի կան-
 չէիր, զինակոչի Ենթարկելով առարկութեանց,
 պատրուակներու ամբողջ պահեստները, համո-
 զելու համար մայրիկդ, որ գիտես թէ տկար է
 իր զաւկին տկարութեանց նկատմամբ: Սու-
 սիկ փուսիկ, խոյս տալով մեծ մայրիկիդ խու-
 զարկող աչքերէն, մեծ հայրիկիդ հարցաքննող
 դէմքէն, մայրիկդ — պղտիկ մայրիկդ — իր
 դիտցած դեղերն ու դարմանները պիտի փոր-
 ձէր: Մինչեւ քար տաքցնելը, դուն՝ կանուխ
 փոռուած անկողնին մէջ, դիմուտ վրայ թաւալ
 պիտի գայիր, ողեկ ողեկ պրկուելով ու ձայնդ
 խեղելով կոկորդէդ վար:

— Վաղը ա՛լ մի՛ ուտեր, զաւակս: Տակաւին
 տհամ են: կը մեռնիս՝ այն Ենեքերիմին պէս,
 որ փուրին կերած էր ու մեռաւ . . .

— Այս՝ մայրիկ, չեմ ուտեր անդամ մըն
 ալ . . .

Տաքցած քարը՝ քուրջի մը մէջ փաթթած՝
 պիտի զետեղէր ցաւած տեղիդ վրայ, պատուի-
 րելով՝

— Այդ մուրէնը չար է . . . Այդ մուրէնին
 մի՛ հետեւիր . . .

— Այս՝ մայրիկ, անիկա ըսաւ որ ուտենք
 . . . Չեմ ուտեր անդամ մըն ալ . . .

Բայց այդ «անդամ մըն ալ» մինչեւ վաղն

էր: Լոյսին հետ ցաւը կը ցնդէր, չուտելու խոս-
 տումն ալ:

* * *

Աչքէ հեռու, պարտէզներուն անկիւնները
 կծկած թթւնիներէն կը սկսէինք թալանը: Ա-
 նոնցմէ՛, որոնք իրենց ճիւղերը կը տարածէին
 պատերուն եւ ցանկապատերուն վրայ, ուրիշ
 դիւրին էր պաղաքաղ ընել:

— Հա՛, մուրէն, հոս ճերմկած հատիկ մը
 կայ . . .

Ու ձեռք կը նետէինք իրը թէ ճերմկած հա-
 տիկին, կը սեղմէինք, կը սեղմէինք, մինչեւ որ
 խեղճ թութը ակամայ հասուննար: Եւ ակու-
 ներնուս տակ՝ վարունգի պէս խը՛րճ, խը՛րճ
 կուտէինք:

— Ի՞նչ համով է, օ՛ . . .

Ան կը ձգէինք, կը վաղէինք ուրիշի մը, երբ
 ձայն մը տարբեր անկիւնէ մը կ'աւետէր.

— Հէ՛յ շամբա՛ր, հո՛ս, հո՛ս . . .

Կիյնայինք անխօսուկ այդ ծառին խեղճ
 քարաբներուն վրայ: Ուր որ հասնէր խումբը,
 մէ՛կ ոստումով կը հեծնէր ճիւղերուն եւ ա՛լ
 տերեւ չէր մնար վրան:

Ես թեթեւաշարժ էի: Բայց կային որ զան-
 գաղ էին չուլուելու մէջ: Կուրծքով ու ճանկե-
 րով փաթթուել բաւական չէր ծառին ճիւղերն ու
 կատարը դտնելու համար: Այդ պարագային ի-
 րարու կ'օգնէինք, վարէ՛ն, ոռէն Եւ ոտքերէն
 վեր մղելով: Զարեր ու չարութիւն ալ պակաս
 չէին: Ոմանք չուլուողին ներքանը խտիդ կ'ը-
 նէին, որ խնդալով՝ մոխիրի տոսղբակի մը ծան-
 րութեամբ՝ զետինը կը գտնէր, բերնէն թող
 տալով համբիչը դիտցած հայհոյանքներուն:

Ճիւղերուն թառողները ստիպուած էին թէ՛
 թթաքաղ ընել իրենց կոկորդին հաշւոյն եւ թէ՛
 ցնցել ճիւղերը, որ ճերմկած կամ թոյլ կոթով
 հատիկները վար թափէին՝ վարիններուն, ո-
 րոնք քարարի մը համար իրարու վրայ կը ըրր-
 գանային, ըրջականները լիցնելով մեծաժխոր
 վլուկով:

Բայց աւելի անմեղօրէն հովուերդականը կար, — մեծերու խմբաքաղը:

Թթաքաղի խումբը երկսեռ կ'ըլլար, մեծամասնութիւնը աղջիկներ, նոր հարսեր եւ ճիժուանք:

Երամի եղանակին, ամէն տունի քովն ի վեր կը բարձրանար թթենիի՝ տերեւէ ստկուած՝ ճիւղերու բլրակ մը: Անոնցմէ կը քաշէին — կը քաշէինք — տրձակ մը, կը սկսէին — կը սկսէինք — ակուներով կեղեւել: Թաց կեղեւները աղուոր ու ամուր կը բռնեն: Հետեւարար նախընտրութիւնը կ'երթար նոր յօտուած ճիւղերուն:

Այդ չիրբէկներէն (յօտուած ճիւղ) կը զատէին — կը զատէինք — մէկ քանի դիմացկուն զոյդ: Այնուհետեւ զուրս կը բերէին — կը բերէինք — տեղական հորերու մէջ զործուած հաստկեկ սաւանները, կապոյտ, կանաչ, մութ կարմիր հէնքերով ու լայնքերով, սնտուկին հոտը վրան:

Թթենիի ճոկանները, թթենիի կեղեւներով կը կապէին — կը կապէինք — (խումբին ամենէն աշխոյժներուն եւ հասուկներուն մասին է խօսքս, թէեւ պղտիկներ ալ կը փորձէին քիթ խօթել հորթիկներու աներեսութեամբ) սաւաններու ծայրերուն՝ լայնքին: Ասիկա մարդու խնայողութեան համար էր: Սաւանները փոխանակ չորսի՝, ա'լ հիմա երկու հոգի կրնային կրել: Ու զոյդ մը այդ մարդ կամ զօրաւոր կնիկ՝ շալակը կը զարնէր երկար եւ կարճ երկու ձողեր: Երկայնը՝ բարձրահասակ, կարճը՝ զաճաճ ձառերուն համար:

Լման էր չքախումբը, որուն մաս կը կաղմէին անոպայման թաղին շարերն ու բարիները՝ աղջիկ թէ տղայ: Ու ճամբայ կ'իյնար դէպի երկու քայլ հեռու պարտէզն ու պարտէզները՝ ցատքելով ցանկապատի աշմաներէն (անցք՝ ցանկապատի վրայ):

Իմ մտքիս մէջ խորունկ տպաւորուած է Արթին կմմիս եւ իր արշաւները: Թիւրիւս կմ-

միին երէց զաւակն էր եւ մենք Արթին կմմի կ'ըսէինք . Խուրէնին, Համբարին եւ ուրիշ քանի մը լաճերու հայրն էր: Աւրիշներ՝ դպրոցի անունով Զարմայր կը կոչէին զինքը:

Արթին կմմին երկար, ձողերու պէս ուրունքներու վրայ չորաբեկ էրիկ մարդ մըն էր, զոր կնիկները իրենցմէ կը համբարէին: Տնկուելու հակամէտ ուսերուն վրայ պղտիկ գլուխը ճերմակ երկայն սոխի տպաւորութիւն կ'ընէր: Կապոյտ, պղտիկ, յարաշարժ աշքեր՝ ժառանգուած քեռիէն, որոնց եղերքները ճերմակ բիթ կ'ըլլար միշտ: Արեւահար, գունատ ապրչումէ մատ մը պես, բերնին մէջը դարձած՝ անհոգութենէն, կեռի ձեւով: Ու շարաթը մէկ անողամ ածիլուող նոյն զոյնով մօրուք: Նալվար կը հագնէր, որուն ծայրերը կօշիկներու կրունկներուն տակ կ'ուտէին: (Ու ասոր դարման չկար:) Ոտքերն ու բազուկները՝ ոտքերուն երկայնութեամբը գրեթէ՝ դէպի ներս կ'ուղղուէին՝ շարժելու, քալելու ժամանակ: (Ասոր ալ դարման չկար:) Նստելու տեղ կը կկղէր միշտ եւ ձեռքերը ատամներուն տուած՝ տարօրինակ արագութեամբ կը խօսէր, որմէ քիչ բան կը հասկնայիր՝ մանաւանդ հաւատիս տալու տաեն, ինչ որ իր իրիկնային սովորութիւնն էր՝ չուկայէն դարձին: Կը զողար իր աղուոր կնկանը վեցեակ մը զաւակներուն համար:

Թթաքաղի մեր արշաւներուն առաջնորդն ընդհանրապէս Արթին կմմին էր, երբ կէսօրներուն տուն եկած կ'ըլլար՝ ճաշի:

Առաջին թթենիներուն որ հասնէինք, Արթին կմմին ակունները սեղմելով եւ արագախօս՝

— Հը՛, Հը՛, կ'ըսէր:

Ու հազիւ թէ հարսերը շնկոցով եւ աղջիկները կարմրելով կը բանային իրենց սաւանները, ծառին տակ, ահա՛ Արթին կմմին ձեռքի ձողը կ'երկարէր թթենիի ճիւղերուն:

— Մէ՛հմէ՛հմէ՛հմէ՛հ...

Ու թութերու խժլտուքը կ'արթնար տե-

րեւներուն մէջ, անձրեւ, կարկուտ գալու պէս : Ու ճպուներու երամը պահ մը դադրած իր համերդին մէջ՝ կը չուէր, ուրիշ ճիւղերու վրայ թառելու :

— Մէ՛հմէ՛հմէ՛հմէ՛հ...

Ուրիշ ձողւոր թթաքաղներ չունէին այս «մէ՛հմէ՛հ...

Ուրիշ կը ժամանէին, ումանք կը խնդային : Հարսներուն ամենէն համարձակները՝ այլապէս մունջ՝ լսելի կ'ընէին իրենց ձայնին նուազուն զլզլուքը՝ խեղդուկ հեղեղումով :

— Մէ՛հմէ՛հմէ՛հմէ՛հ...

Պղտիկներ, ոտքերու, սաւաններու տակ կը մտնէին գետինն ինկած հատիկները որսալու : Ուրախութեամբ, աշխոյժով կը յափշտակէին

— կը յափշտակէինք — թութերը, կը փէէին

— կը փէէինք — անոնց վրայ՝ անհրատէր անառնիկները կամ հողը վանելու համար եւ մէկ լսափումով կը դրկէին — կը դրկէինք — վար, շիրտացնելով շրթունքները :

— Մէ՛հմէ՛հմէ՛հմէ՛հ...

Եւ Արթին իմմի ձողն ուսը կը զարնէր : Խումբը կը շարժէր դէպի ուրիշ ծառեր :

— Դէ՛հ, ա՛յս կողմ ...

կը լսուէր իմմիին հրամայական ձայնը : Ու դարձեալ՝

— Մէ՛հմէ՛հմէ՛հմէ՛հ...

Կ'ըլլար՝ որ թութ չէր թափեր առաջին, երկրորդ զարկին : Այն առեն՝

— Բակը (կծծի) է եղեր անպիտանը, կ'ըսէր իմմին կշտամբելով թթենին ու աւելի ուժով կը հարուածէր մինչեւ յուսահատիլը եւ մինչեւ ճպուներու ամենէն խուլին փափուսար :

Երեմն ալ, թութերու անձրեւին հետ, լա՛փ, մողէզ մը կամ գետնառիւծ մը կ'իյնար սաւանին մէջ : (Հոս հաշուի մէջ չեն քըսանները, զարշահոտ միջատներ, որոնք թութի սակաւցած ատենները կը շատնան :) Ա՛լ ճիչ, ա՛լ վլվլուկ : Քաջափրտ համարուած հարսեր կամ տղաք մատի ծայրով կամ ցպիկով մը կ'աշխատէին այդ «հրէշ»ը դուրս նետել :

Եթէ մողէզ ըլլար ձերբակալեալը՝ տղաք

անոր զլուխը կը ճղմէին քարերու անհամար հարուածներով, որոնց տակ սեւարազդ անսունը կը թաղուէր, բլբիկ կ'ըլլար (թաղուէր) : Եթէ գետնառիւծ ըլլար, խումբէն մաս մը անոր չուրջը կը յամենար, փորձելու համար իր բաղդը՝ վրան ձգելով զլիսարկ կամ զրպանէն որեւէ իր :

Բարտիի հասակով թթենիներուն ձողերուն է՞ն համբաւաւորն անգամ չէր հասներ : Կարիճ տղաք կ'ելլէին անոնց կատարը եւ ճիւղ ճիւղ կը թօթուէին :

Ա՛լ սաւաններուն փորերը գետին կը քըսուէին :

Սատեղ ալ թթենի մը մնաց ...

Ա՛լ ձողին հարուածներովն անկամ՝ հունձքը սակաւ կ'ըլլար :

— Մէ՛հմէ՛հմէ՛հմէ՛հ...

Ճոկաններուն վրայ կը փաթթէին սաւանները, կը բարձրացնէին, կ'առնէին ուսի վրայ եւ զոյդ զոյդ կ'ուղղուէին բակ : Հետեւորդներն ալ միատեղ, քար նետելով ճպուներուն, ակռայ փորձելով ֆրէնկ դեղձերուն ու սաստուելով շարունակ՝ հսկող եւ հոգածու մայրերէ :

Բակը կը դրուէին — կը դնէինք — մէկ կողմ աւելի շերամի աղրէն ու հոտէն մաքրուած եղէդնահիւս մէլէներ : Սաւաններն իրարու մէջ կը պարպուէին — կը պարպէինք —, կը զետեղուէին անոնց վրայ : Աղջիկ, մանչ, պապ ու մամիկ, էրիկ կնիկ, երեսը բաց կամ ամօթխած, զրացի ու աղդական չկար : Բոլորը կը կլորուէին, — կը կլորուէինք — անոնց շուրջ, զետնին վրայ : Փափկավարները մէկ մէկ քար կը քշէին իրենց տակ : Բծախնդիր ձեռքեր կ'երկարէին կ'առնէին վրայի տերեւներն ու եկոր կահղիկները : Մինչ այդ անհամբերներն սկսած կ'ըլլային լափումը՝ ափով :

Հրամցնել չկար : Ամէնքը տանտէր, տէրտէր էին :

Հայտէ՛, հասնող հասնողի :

Հինայուած, ոսկի եւ արծաթ օղոկներով

զարդարուած մատներուն կը խառնուէին ցե-
խոտած թաթերը եւ բոլոր կղակները յարա-
շարժ աղօրի, երկանաքար կը դառնային։ Ա-
րիւնածի պէս քիթերը յառած էին թութերու
րլրակին, որ կողերէն ու զաղաթէն կը մաշ-
ուէր, կը փէր, կը նահանջէր ամէն բուռին,
ամէն թաթիկին։

Մէկը փորձեր էր ընդոտնել աւանդական
այս լափումը, գնդասեղով ուտելով եւ տարի-
ներով ծաղրանքի նիւթ հայթայթեց թթաքաղ
խումբերու։

Մնաղողները թութերուն տհասներն էին
ա'լ սաւանին դիրաը։

Յանկարծ, մէկը, ուտելու պատրուակով,
ափը մինչեւ մատերուն ծայրերը կը լեցնէր
թութով եւ քովինին կամ դիմացինին քիթն
բերնին կը քսէր՝ ծոծրակէն պինդ փակած, իր
բաղուկներուն բռնարդելին մէջ բանտած զայն։

Յարձակումի նշանը տրուած էր։ Զեռքը
հասնողը՝ ձեռքը հասածին։

Ոմանք կը փախչէին։ Ուրիշներ փախի ի-
րենց խուճապանքին մէջ փէշերնուն կը կոխէին
ու մէզալլահ կը փոռւէին գետին, եղերօրէն չա-
փելով հասակնին։

Վայնասունը մեծաժխոր կը փոխանցուէր
պղտիկներուն։ Սաւանն ու սէլէն կրկէս կ'ըլլա-
յին, թութի ճահիճ կ'ըլլային թաթիկներու եւ
ոտիկներու գրոհին տակ։

Գլուխն աժան աղատած հանդիսատեսներ
կը խնդային, իրենց բերնի թութն ու թուքը
սրսկելով չորս դին։ Կային լացողներ, որոնք կը
ծաղրուէին անպայման։ Կային խոժոռապէմ
լուրջեր, որոնք կը սաստէին վերջակէտ դնելու
համար սանձաղերծումներուն։

* * *

Ես ամենէն աւելի համակիր էի երկու թթե-
նիներու։ Մէկը՝ մոռ թութ մը, Թիւրիւս էմ-
մինց ետեւի բակը, ուրկէ կը սկսէր պարտէզը։
միւսը՝ մէր պարտէզին մէջտեղերը։ Երկուքն
ալ հաստակուած, տարիքւոր։ Երկուքն ալ զերծ
տերեւի տուրքէն՝ տնեցւոց։

Թիւրիւս էմմինց ետեւի բակի թթենին, ո-
րուն բուռն ի վեր կը բարձրանար նաեւ վարդե-
նիի մը փշալից հասակը, կանուխ կը հասուն-
նար, մոռ մոռ, լեցուն լեցուն, բթամատի ըլր-
ջագծով եւ հատիկ հատիկ կը կախուէր, լայն-
քին ուռած, ակուայ ակուայ իր տերեւներուն քո-
վիկը, աղուոր ականջներէ կախուած յակնթեայ
օղերու նազանքով։ Անմիջապէս իրեն կից լը-
ւացքի ամառնային ալաշըզն էր, ցանկուած՝
թթենիի ճիւղերով։

Քիչերուն մատչելի էր այս վերջին հանդա-
մանքով։

Ես՝ զաղտուկ, անձայն՝ փուչերուն խածան
ակուաներուն դէմ, կծուելով, կծկուելով եւ ա-
րիւնելով յաճախ, կը շուլլուէի, կը բարձրանա-
յի վրան, առանց հանելու եկմէնիս, որ վարը
մնալով կրնար մատնել զիս։ Մէկ մը որ հաս-
նէի գլխաւոր ճիւղերու բաժանման չաթալը,
անկէ անդին դիւրին էր սողալ ոստերուն մի-
ջեւ ու անհետիլ։ Մէկիկ մէկիկ, առանց մատ-
նիչ աճապարանքի կը քաղէի հասունցած պըտ-
զիկները եւ կ'անուշէի։

Երբեմն, արճիճէ հալածական կամ իր եր-
պէն կուրցած սոխակ մը կը թառէր գլխուս վե-
րեւ կամ նա՛ քովիկս, բազուկիս տարածութեա-
նը սահմանակից ճիւղի մը վրան։ Ա՛խ, սիր-
տը ինչպէս կ'ըլլար։ Կը թփրտար անոր սրտէն
աւելի։ Ու պէտք կ'ըլլար ինքզինքս բռնելու,
մինչեւ որ թռչունը զիս նշմարէր անխոհեմ ու
յանկարծահաս մէկ շարժումէս ու նորազոյն
սարսափէ մը անդոհավար՝ օղին մէջ բացուէր,
սրտէս կտորիկ մը կտցած։

Երկրորդ թթենին մէր պարտէզին մէջտեղ-
ուանքն էր, որթատունկի մը յենակն՝ ու բաւա-
կան անցուկ տարդիքով։ Կոկորդիկոսի պատեա-
նին պէս հաստ, ճեղքրտուած կեղեններով պաշտ-
պանուած, մեծատարած կոճղի մը վրայ։ Մին-
չեւ մէկ մարդահասակ տեղը ելլելը ջուր խմելու
չափ, աշմա ցատքելու չափ դիւրին էր, բայց
անկէ անդին ծառն ուղիղ էր մինչեւ նարնջենի-

ներուն մէջտեղերը, ուր երեք եռակողմեան աղեղնաձեւ ճիւղեր էր արձակած, բնական օրորոցներու պէս, ուղղի հակաղարձ վզեր, հանդարտ ու վստահելի: Գրկէս մէծ կուղար, բացուած բազուկներէս կը պոռոթկար բռւնը: Կը դիմէի որթատունկի օժանդակութեանը, որ խելօք էր: Այդ խելօքութիւնը միշտ ալ անվտանգ չէր սակայն: Մողէզներ եւ զանազան միջատներ՝ զգուշանալով մօտենալ ծառի սպատկառելի, թեփթեփ բռւնին, շատ անդամ կը նախընտրէին այդ ճամբան ու յանկարծ՝ պազ պազ կը դպչէին ձեռքիս՝ լեարդս բերանս քաշելով անխայ, կամ կը ճզմուէին ափիս, մատներուստակ՝ անախորժ հոտով մը լեցնելով քիթս:

Բայց հո՞ն, վերը հասնելէն վերջ, կ'ուզես նստիր կէ՛ր, կ'ուզես պառկէ կէ՛ր, կ'ուզես թօթուէ տակէն կէ՛ր, կ'ուզես երգելով, կ'ուզես մունջ կէ՛ր:

Երբ բոլոր թթենիները կը մերկանային իրենց շաքարահամ պտուղներէն, անիկա կը մնար: Կը պահէր կարծէք իր մեղրադին թութերն ինծի եւ ուշամնաց արար պլազուներուն, որոնք իրենց կոկորդին սուլումները կը պարպէին լիակտուց՝ անոր ոստերուն ցանցին:

Օրուան երեք զլիսաւոր եւ հանդիսական պահերուն համար, անիկա երեք մրգաւէտ ճիւղերունք՝ ինծի տրամադրելի:

Ինչպէ՛ս կը հեծնէի անոր դէպի փորը դարձած, թանձրամարմին, թեփթեփ ճիւղերուն վրայ ու կը փրցնէի՝ սալորի մեծութեամբ, սեւ աչուկներով ճերմակ, բամբալ բամբալ՝ եղիստացորենի մրկուած բացուած հատիկներուն պէս, դիցավայել, անուշեկ հատիկները, կոթառ կոթ, զգուշութեամբ որ չիյնայ, համբերութեամբ՝ բերանս տանելու: Մասմաքո՛ւր, յամպարի մէջ լուացուած մատիկներ կարծէք, աւելի համով քան ծայրերը նոր հարսերու հինայոտ մատներուն, քան կաթնաւէտ պտուկը մայրական ստինքներուն:

Մատներս իրարու կը կողչէին, ըրիներս ի-

րաւ կը կողչէին մածուցիկ իր մեղրէն, երբ մեծ առնէտի մը նման ծառէն վայրէջքը կը սկսէի: Եւ ասիկա՝ մինչեւ աշնան միջինքը, ամէն օր, օրուան երեք հանդիսաւոր պահերուն:

* * *

Պարտէզներն ունէին նաև արար-թութի ծառեր, բայց սակաւատունկ: ԱԵ՛փսեւ, զիշերի՛, ածուխի գոյնով: Ասոնք չէին յօտուեր, բացի բացառիկ ստիպողութիւններէ: Ատոնց տերեւները զիւրամարս չէին համարուեր չերամին:

(Զէ՛ք զիտեր. ըսե՛մ: Գիւղի տղոց զիշերնոցն ու ցերեկնոցը նո՛յն Փիսրանն էր այն ատեն:)

Այդ ծերուկ խափչիկներն ալ ազատ չէին մնար թաղի տղոց արշաւներէն: Լայնագոյն համբերութեամբ համբաւուած հասուկներն անդամ, ինչպէս ես, կը փորձուէին՝ ամէն փորձանք աչք առնելով՝ բարձրանալ անոնց բունն ի վեր, չօմրուխներն ի վեր: Զգուշութենէ իրենց Փիսրանին վրայ զողացողներն անդամ, ինչպէս ես, չէին կրնար անոնց անապատականի ներկէն ճերմկիլ իրենց բերաններուն եւ զգեստներուն վրայ: Ա՛ անոնց խափչիկ ներկը, որ լուացուելով լուացուելով՝ դարձեալ կը մնար տեղը, մոռ պիսակներու պէս: Ա՛խ անոնց դաւաճան մուրը, որ մայրերը ջղաղարութեան կը հասցնէր: Ու դժուար էր վրիսիլ մայրերուն գէհիր - զըլիսլ սաստերէն ու մանաւանդ խարաններէն մատներուն, որոնց հետքը միւսին հետքին նման էր տարօրինապէս: Այս անդամ կծո՛ղ, չարաշո՛ւք, բայց չուտ մոռցուող՝ միւսին համբէն պէս:

* * *

Ատեններ յետոյ ճանչցայ արիւն - թութը:

* * *

Քունքներէս մատ մը վար, աղուամազերս սկսած էին հաստընալ եւ գոյն առնել: Ապուսէ-Փենց թաղէն կանչ մը վերօք, դէպի Ս. Մինա-

սի աւերակ մատուռը, քեռինցս այդին այցելեցի:

Այդին նոր նոր կը չէնհար: Քարով հիւսուած պատերուն կից՝ չորս բոլորը նորատունկ թղիներու անտառակը կրկին ցանկապատ մը կը կազմէր: Մէկ կողմը՝ գէպի ձորակը աճած դեղձիները՝ զորչ աղուամազով բամպակ բամպակ, գեղնամորթ եւ անստեւ սպուզներով՝ շարք շարք տանձիներուն կերոնակերպ հասակներուն քով դիտելն առանձին, առանձնաշնորհեալ բաւարարութիւն էր պատանի տեսողութեանս: Բայց ես խորունկ հաճոյք զգացի թըթաստանը չափելէ, անցնելով ծիրանիներու պաղաքերձ սահմանը:

Մէկ քանի տարեկից քեռորդիներ կ'առաջնորդէին զիս եւ կը հետեւէին ինծի:

Թթենիները տնկուած էին X գրին ձեւով, որուն խաչածեւուած էիտն ալ լեցուած էր ծառով մը՝ թեթեւ զառիթափի մը վրայ:

Թթաստանի բուները որքա՛ն կը նմանէին տասնեւնգամեայ զպրոցական աղջկանց գէպի վերերը նահանջող փէշերուն տակ բաց, առանց դուլպայի լեցուն սրունքներուն. անոնց պէս փափուկ տակաւին՝ իրենց կեղեներուն պարոյրներովը: Ու անոնց պէս պուտ մը խելքիդ յետին պուտն ալ զլխուդ մէջ հալեցնելու տառակ՝ հիացումի, զմայլանքի հեղումի մը ներքեւ:

Թթաստանի մէջ պտտած ատենս աշխարհ թեթեւ մը կը զառնար չուրջս՝ կլոր կլոր, ալիք ալիք: Ճիւղերը՝ տարընտասին նշանած աղջիկներուն եւ նոր հարսերուն ձեռքը վառելիք մոմերուն նման, համարձակ կ'արձակուէին, կէս աստղի ձեւով, ճառաղայթուն՝ ամէն ուղղութեամբ: Առոյզ, աւշալի՛ր, յորդուն: Ու լեցուն՝ պտուղներով, ըդըրեզգ, ըդըրեզգ, զոր կրնայիր ձեռքդ երկնցնել քաղել, ճկելով ոստերուն հռարտ, ուղիղ իրանները:

Ոմանք պտտուաստուած էին: Վարի մայր ճիւղերը հայմայի պէս տարածուն, դադաթը՝ մութ ու կարճ, խիտ ու վարսայարդ:

Թութերը մոռ էին, արեւահա՛ր: վերինները՝ ճերմակ, աչք աչք թուի: Գրկելու փափաք մը ակուայ կը բանար մէջս: Ա՛խ սրունքներուս շաբալ - պահագ տափատը եւ վզիս փողփողուն փողկապը:

Ու ես՝ ուխտուած սիրահար թութի՝ հազիւ ծայրովն ատամներուս՝ համին նայեցայ գրախտի այդ միրդերուն, կոթերը փրցնել նետելով: Ո՞վ պարտադիր լրջութիւնն ու ծանրութիւնը տարիներուն եւ «կրթուած»ի պայմաններուն . . . :

* * *

Խօսուող թութերուն համովները, սակայն կը հասնէին Քէօրօղլու Մըսէսենց պարտէզը:

Քէօրօղլու Մըսէս՝ մայրագիւղին առաջին բողոքականներէն եւ անոնց մըլխքարը՝ ինամի էր մեղի: Արտաքուստ խիստ՝ պաղ խստութեամբ մը՝ անմօտենալի մարդ մը կը համարուէր ամենուս կողմէ, ամենուս համար: Եղունգները բրիչ, մատները բահ էր ըրեր, հասունցուցեր պարտէզ մը, ստուերախիտ, զովասուն, գրախտի բոլոր պաղատու տունկերովը հարուստ, որուն վրայ կը գողար, աչքին լոյսին պէս նախանձելով զայն ամէն չար հովէ, ամէն չար տղայէ եւ հասուէիէ: Քէօրօղլուին խոժոս ճակատովը, սրատես աչքովը եւ ահալուր ճայնովը պաշտպանուած՝ թութերը կը հասնէին, կ'եփէին, կը թաթխուէին ոռողի եւ շաքարաջուրի մէջ, կը կախուէին տերեւներու քովիկն ի վար, ճերմակ ու մոռ ուլունքներու պէս, ասոքք քաղցրութենէ յաղեցած ու կ'իյնային կակուզ, խիճերէ մաքրուած հողին վրայ, փտանելու, պարարտացուցիչներուն խառնուելու համար: Ո՞վ կրնար ծուռ աչքով հայիլ պարտէզին ...

Բայց մեր ինամիին պարտէզին ճազիկ դուռը երրեմն իր շղթաներուն վրայ կը կոնչէր, կը բացուէր մեր առջեւ, երբ Մըսէս աղային աղջիկն ու փեսան ըլլային մեղի հետ:

Պղտիկները սանձազերծուած անասուննե-

բու պէս երամով կը տարածուէին ծաղկուն այդ
եղեմին մէջ։ Մըսէս աղան քար կը կաղէր իր
լեզուին, առանց ճաթելու։ Բայց կնձիոները
փոթփոթ կը լեռնանային լայն ճակատին սարա-
ւանդին վրայ, երբ լաճերուն երամակը կ'անե-
րեւութանար ծառերուն միջեւ, ծառերուն վր-
րան, աւարի տալով ի'նչ որ կ'իյնար ձեռքին ու
բերնին հասողութեան։ Կրնա՛ս նէ բռնէ՛ս սա կը-
լափներն ու թաթիկները, որոնք չէին խնայեր
ամենէն խնայուած գուրգուրուած ծառերն ու
պտուղներն անգամ։ Ո՞վ հեթանոս ախորժակը
լափումի մշտավատրաստ որկորներու ...

* * *

Յիշատակ մը տակաւին կը յամենայ մտքիս
մէջ, թաց կոճղին զամուած ժանդոտ զամի մը
պէս, Մըսէս խնամիինց պարտէղին։

Կիրակի մը, թթաքաղի էինք խումբով։
Սաւանակիրներն էին Զարման հարսնուկը, —
Քէօրօղլուին աղջիկը, — աղջիկ քոյրը Մարզը-
րիս, մեր եւ թիւրիւս իմմիենց հարսներն ու
օձախին (դերդաստան) երիտասարդներն ու ե-
րիտասարդցուները, որոնց կարգին՝ ևս Չողա-
կիրները երիտասարդներն էին։ Մենք՝ — ևս
ըսել կ'ուզեմ, — ըրջուն դիտողներ։ Պարտէղին
արեւմտևան անկիւնը աղուոր թթենի մը կար։
Պաշարեցին — պաշարեցինք — խեղճը։ Ամենքը
— ամենքս — զբաղած էին անձրեւուղ թութե-
րու չափովն ու կշիռովը, համովն ու հոտովը։
Ես պատահմամբ աչքս դրացի պարտէղը դար-
ձուցի։

Ա՛հ, մէկը կար։ Աղջիկ մը, որուն զլուխը
կիսով կը կորսուէր դեղձիի տերեւներուն մի-
ջեւ։ Որուն դոյդ այտերը զոյդ մը միայն կ'ա-
ւելցնէին հասուկ դեղձերուն։ Աւելի՛ ոչի՛նչ։

Զիս կը դիտէր։

Զի՛ս։

Աստուա՛ծ իմ ...

Այդ նայուա՛ծքը ... իմա՛ստն այդ նայ-
ուածքին ... խորունկ քերթուածն ա՛յդ նայ-
ուածքին ...

... Հետո իյնալ ուզող հարսնուկներէս մին
անունս տուաւ։

Թօթուըւեցա՛յ, իրը թէ ևս ըլլայի ձողին
տակ թութ թափող ծառը։

Արթնցա՛յ։ Հո՛ն էր խարտեաչ զլուխը։

Ուղղուեցայ, խառնուեցայ դէպի տուն
ճամբայ ելած չքախումբին։

... Խարտեաչ զլուխը հո՛ն էր, երբ վերջին
անգամ ետիս դարձայ ու երբ տակաւին կարե-
լի էր ցանկապատին ծակերէն զատորոշել հասա-
կը, որունքները խարտեաչ այդ զլուխին ...

... Այն օր մասս անգամ չզպցուցի թութի
բուրգին ո՛չ սաւանին, ո՛չ ալ պղնձէ, կլայուած
ափուէին ...

* * *

Ու անկէ ի վեր՝ այնպէ՛ս ... :

Դամակոս

ԱՐԻՍ ՇԱՔԻՆԱՆ

